

մէջ, որ ինչուան նաև անտեղի սովորու-  
թիւն մը, յիմարական նորութիւն մը  
երբ կը տեսնուի օտար եւրոպացւոյ մը  
վրայ, շատերը կը ջանան իրենց վրայ  
երևցընել զայն՝ չխնայելով ոչ ծախքի  
և ոչ աշխատանքի, և անոնցմով կը պար-  
ծին :

Իսկ աւելի ողբալի վնասը այս ծուռ  
գաղափարէն առաջ եկած բարոյականն  
է, որ օտարին գործոց վրայ մեծ հա-  
մարմունք ունենալու գաղափարով լը-  
ցուած, օտար ազգաց միջի անկարգ  
մարդիկներէն տեսածնին և լսածնին,  
և անոնց գրքերուն մէջէն կարդացած-  
նին՝ իբրև նորելուկ իմաստութե գործ-  
քեր և խօսքեր՝ կը գովեն, և կը ջանան  
հետեւելու անոնց՝ արհամարհելով զազ-  
գը՝ իբրև թէ տգէտ ըլլալով՝ կապուած  
են մտքով, աշխարհիս վայելութիւնը  
չեն ճանչնար, և ինչպէս որ պէտք է  
վայելել զանոնք չեն գիտեր : Առ այս-  
պիսիներէն ոմանք այնպէս կը յարուին  
օտար ազգաց մէջ գտնուած անկարգու-  
թիւններուն, որ մեր ազգէն ըլլալն իսկ  
իրենց ամօթ սեպելով՝ բոլորովին իբրև  
օտար կը սկսին վարուիլ. բայց ասոնք  
չէ թէ միայն ազգի մը ինչ ըլլալը չեն  
գիտեր, այլ և ոչ մարդկութեան օրի-  
նաց վրայ տեղեկութիւն ունին. որոնց  
մտածութիւնը շտկելու համար պէտք  
է որ, ինչպէս որ ըսինք ուրիշ անգամ,  
ամէն բանէն առաջ գիտնան ազգայինք  
մարդկութեան բնութեան օրէնքն ու  
կարգը, և ազգին իւրաքանչիւր անդամ-  
ները գործածեն իրենց յարմար սահ-  
մանեալ գործքերուն : Առ միայն այս  
երկու կարևոր մասունքը զարգացման՝  
ի գործ դնելով կրնայ ունենալ ազգեր-  
նիս զայն ցանկալի բարօրութիւնը, առ  
որ կարգեալ է յԱստուծոյ մարդը, և  
մարդկանց ընկերութենէն կազմուած  
բարոյական մարդն Ազգը :

Հ. Պ. Մ

ԲԱՐՈՅԱՎԷՊ

Անուատարմութեան և սպիրիտուալեան  
գեղ հետեւեալքները :

Մասուն գեղեցիկ գիշեր մը լու-  
սրնկան երկնքին երեսը ծագած իւր ար-  
ծրթի ճառագայթները երբեմն կը ծա-  
ւալէր Սրիտանիոյ ահագնատեսիլ լեռ-  
ներուն ու անոնց յաւիտենական սառ-  
նամանեօք ծածկուած գազաթներուն  
վրայ, և երբեմն ամսիկ վարագուրով  
մը կը գոցէր ինքզինքը, թողլով ահաւոր  
մթութեան մէջ այն սեպացեալ ու խը-  
րոխտ ապառաժները : Շրջակայ կա-  
նաչ ու ծաղկաւետ հովիտներն ու բըլ-  
րակները բիւրաւոր առուակներուն ձայ-  
նէն կը հնչէին, որոնք այլ և այլ ճամ-  
բաներով կ'իջնային սիրուն մարգագե-  
տիններուն վրայ, ուր հազարաւոր մանր  
ճճիներ կը բզզային կանաչեղինաց տա-  
կէն : Քաղցրաշունչ զեփուռները կը  
փչէին, ու այն գիշերային խորին լուռ-  
թեան ատեն ուրիշ ձայն չէր լսուեր, բայց  
միայն քանի մը բարձր կաղնիներուն  
տերեւներուն խըրտոցը ու համատա-  
րած Ավիիանու ալիքներուն գոռալը, ո-  
րոնք ծածանելով լուսնին ճառագայթ-  
ներէն կուգային աւազուտ ափունքնե-  
րուն քով փչրելու : Մերձակայ անտա-  
ռը տխուր միայնութեան մէջ ընկղմած  
ստէպ ստէպ մեղմարձագանգօք կը կրրկ-  
նէր ողորմելի պանդխտի մը սրնգին ցա-  
ւալի երգերը. որ ծովեզերքին աւազ-  
ներուն վրայ նստած՝ աչուրները դէպ ՚ի  
երկինք դարձուցած, կը նուագէր ան-  
շուշտ իւր սիրելի հայրենեաց տխուր  
եղանակները, որոնք խաղաղ ափունք-  
ներուն քով կ'արթնցընեն ողորմելի տա-  
ռապելոյ մը իր հայրենի տնակին քաղցր  
յիշատակները :

Մտարակոյս ծովեզերքը այս աղուոր  
տեսարանաց մէջ ընկղմած տեսնալով  
անցաւորը՝ չի կրնար զմայլմամբ իւր ա-  
չուրները չափարտցընել. այն ընդարձակ  
հորիզոնին վրայ տարբեր սքանչելիք մը  
դիտելու : Մշուշտ իր կեցած լեռան

ստորոտը կը դարձնէ իւր հայեցուածը, այն սիրուն հովիտներուն, ուր քանի մը աղքատիկ խրճիթներ կանգնուած են, և ուր որ աշխարհքիս պերճութիւններէ փախած քանի մը առաքինասէր անձանց բնակարաններն հաստատուած են, որոնց մէջ հազիւ կանթեղի մը ազօտ նշոյլները համեստ ու բարեկիրթ ընտանեաց ցաւերուն փոքրիկ մխիթարութիւն կ'ըլլան: Մայց այն խոնարհ յարկերը, ուր անմեղութիւն, ուր սէր և խաղաղութիւն կը թագաւորեն, փառասէր իշխանաց ոսկեձեղուն ապարաններէն աւելի գերազանց ու ընտրելի են: Այստ շատ անգամ այս դրախտահաման տեղուանքը կը պտրտէի միայնիկ, աչուրներս երբեմն երբեմն այն աղքատիկ խրճիթներուն վրայ դարձնելով. ուր աշխատասէր հովիւը իւր սիրական զաւակայր ու առաքինի ամուսնոյն հետ կը վայելէր երեկոյեան խաղաղ ու լռիկ ժամերուն իր օրական աշխատանացը քաղցր պտուղները՝ ժողովելով այն հրեշտականման անմեղները իր բոլորտիքը, որոնց համար ո՞ գիտէ օրուան մէջ քանի անգամ իւր ճակտին քրտինքը սրբեր էր: Այն գեղեցիկ գիշերն ալ խել մը բազմութիւն խեղճ գեղացիներու իրենց տնակին առջևը նստած ուրախ զուարթ կ'անցընէին, երջանիկ իրիկունին ու բնութեան հիանալի տեսարանները վայելելով՝ անոր ամենակարող ստեղծողին փառքը կ'աւելցընէին իրենց անկեղծ գովաբանութեամբը: Արանի կարգալով այն երջանիկ գերդաստաններուն՝ հեռացայ անկէց ու դէպ'ի հովտին միւս կողմը եղած բլրակին վրայ ելլայ, ուր կարծես թէ գիշերուան ըստուերները կը մրցէին լուսընկայի դողդոջուն ճառագայթներուն հետ, որոնք բարձր ծառերուն մէջէն շնորհալի մանկան մը տրտում կերպարանքին վրայ կը զարնէին: Այս անմեղ տղան մարգագետնին վրայ նստած տրտում տխուր կը մտածէր. մէկ ձեռքը իւր ծնօտին կռթնցուցած ու միւսովն ալ ճերմակ թաշկինակ մը բռնած էր, որով անգագար իր աչուրներուն դառն արցունքնէ-

րը կը սրբէր: Այնչճ՛ տղան անշուշտ մեծ թշուառութեան մէջ էր, չունէր մէկ մխիթարութիւն մը, չունէր մէկ ընկեր մը, որ գոնէ քանի մը մխիթարական խօսքերով անոր սրտին տրամուծիր փարատէր. «Մ թշուառ արարած, ըսի, դու որ այսպէս լեռներու ու դաշտերու երեսը ձգուած ես՝ միթէ ազնիւ գոհարէ մը աւելի յարգի չե՞ս. բայց աւանդ, անոնց համար թագաւորական ապարանները բաց են, ու քեզի համար գոց. այո, քեզի համար շատ անգամ և ոչ աղքատին բնակարանի մը դռները կը բացուին. դարձուր ուրեմն քու արտասուալից աչուրներդ. հեռացուր ուրեմն մխիթարութե՛ հովիտներուն վրայէն», Վյսպէս ըսելով. մօտեցայ այն անմեղ տղուն՝ որ նման էր այն գեղեցիկ շուշանին՝ որ դարնան առաւօտները դաշտերուն կանաչութեան մէջէն կ'երկընցընէ իր սպիտակափայլ գլուխը, և ամէն աչք իրեն կը դարձնէ, ու ամէն սիրտ իրեն կը քաշէ: Այս տղուն կայտառ դէմքին վրայ ամօթխածութեան ու ազնուականութեան շնորհքը կը փայլէր. զիս տեսնելուն պէս ուշադրութեամբ մը երեսս նայեցաւ, ու սկսաւ իր նստած տեղէն հեռանալ դէպ'ի մօտակայ խրճիթը: Քանի մը վայրկեան հազիւ թէ անցեր էր, մէյմըն ալ նոյն տնակէն պատկառելի ծերունի մը ելաւ ողորմելի հագուստով, գլուխն հին ու կարճ գլխարկ մը դրած. խեղճին քալուածքէն կ'իմացուէր՝ որ տառապանաց և ցաւերու մէջ կը հեծէր, որոնք իր կնճառած ճակտին թուամած երեսին վրայ ալ նկարուած էին: Ա երջապէս ողորմելի ծերուկը գաւազանի մը կռթնած հասաւ այն մեծ ծառերուն քովը, ու հոն գետնի վրայ նստելով՝ զիս ալ ստիպեց որ իր քովը նստիմ. նոյն միջոցին պզտի տղան հեւալով վազեց գնաց՝ ու քիչ մը վերջը երկու այլ իրեն պէս շնորհալի տղաքներ առած եկաւ. որոնք ծերուն բոլորտիքը լուծութեամբ և հանդարտութեամբ նստան, նման այն սիրուն աղաւնիներուն՝ որոնք իրենց մօրը թւերուն տակը կ'ծկրտած կը հանգչին:

Մյն ատեն այս պատկառելի ծերունին  
ինձի դառնալով զուարթութեամբ մը  
ըսաւ . « Մտարակոյս կը զարմանաս  
այս կարգէ դուրս հիւրընկալութեանս  
վրայ , ու մտքիդ մէջ այլ և այլ խորհրդ  
դաժութիւններ կը զարթնուն իմ այս  
դառն վիճակիս վրայ . կը մակաբերես  
անշուշտ որ աչքս ողորմելութեան մէջ  
բացեր եմ , ու դարձեալ այս թշուառ  
տառապանքներու մէջ գերեզման պիտի  
իջնամ . չէ՛ բարեկամ չէ՛ . մի կարծեր որ  
խոնարհ ու անշէն խրճիթներու մէջ  
ասրեցայ . մի կարծեր որ այս տխուր  
արտասուօք լցեալ աչուրներս ուրախալի  
ժամեր ու ցանկալի օրեր չտեսան , մի  
կարծեր որ այս բազմաժամանակեայ  
ծերութիւնս լեռներու ահաւոր գա-  
գաթներուն վրայ անցան . ո՛հ մենք ալ  
տեսանք , մենք ալ վայելեցինք աշխար-  
հային փառքն ու հարստութիւնը , սա-  
կայն ամէն բան ժամանակին հետ ա-  
ներևութացաւ գնաց . ո՛վ Մտուած  
իմ , դեռ երեկուան պէս միտքս են հայ-  
րենեացս գեղեցիկ ափունքները , ուր  
որ շատ անգամ հանդչած եմ երիտա-  
սարդութեանս ուրախալի վայրկեաննե-  
րը անցնելու համար , բայց հիմա ալ  
զրկուած եմ անոնցմէ . դատապար-  
տուած եմալ յաւիտեան զանոնք չվայել-  
ելու , աքսորուած եմ մշտնջենաւորա-  
պէս այն աղուոր բուրաստաններէն . և  
այս սարսափելի աքսորանացս սահմանը՝  
անհուն Ալկիանոսն է : Մյսօր ահա  
իմ այս ցաւալի կենացս արկածները պի-  
տի պատմեմ քեզի , որ հաճեցար իմ փոք-  
րիկ բնակարանս մօտենալու , և քու այ-  
ցելութեամբդ միսիթարելու զիս որ ալ  
կենաց վերջի կետիս հասած կը նմա-  
նիմ այն լսպտերին որ ժամէ՛ ի ժամ  
կը նուազի , և վերջապէս յետին կայծ  
մը արձրկելով կը մարի : Եւ թշուառ  
պատմութեանս նիւթը գլխաւորապէս  
մէկ ահաւոր դիպուած մըն է՝ զորն որ  
կ'ուզեմ պատմել քեզի՝ որպէս զի ցուցը-  
նեմ թէ Մտուածոյ և թէ մեր ընկերո-  
ջը ունեցած պարտքերնիս հարստու-  
թեան ու փառաց մէջ պէտք չէ որ բը-  
նաւ մոռնանք :

« Եթէ կենացս մէջ երանելի օր կըր-  
նամ յիշել նէ՛ մանկութեւս անմեղ տա-  
րիներն են , որոնց քաղցր յիշատակը քա-  
նի որ արթննան մտքիս մէջ ուրախու-  
թեան արցունքներով կը լեցուին աչուր-  
ներս : Մտեղութեան քօղով ծածկուած  
էի , ու ամենեւին դեռ աշխարհքիս փշա-  
լից ճամբան չճանչնալով՝ ինքզինքս եր-  
ջանիկ դրախտի մը մէջ կը կարծէի .  
բայց ափսոս որ այս երջանիկ մանկու-  
թեան տարիները անցան գնացին այն  
սրնթաց գետակներուն պէս՝ որոնք ձո-  
րերու ու մարգագետիններուն մէջէն  
սահելով կ'երթան կը կորսուին :

« Բանի որ տարիքս կ'առնէի՝ կարծէի  
թէ աշխարհքիս ամէն առարկաներն  
ինձի հետ կը փոխուին , և այն դրախտ  
անուանած երկրիս ալ զարդերը կը կոր-  
սուին , չմտածելով ամենեւին որ չէ թէ  
ինքը , հապա իմ հոգիս ու իմ սիրտս կը  
դատարկանայ այն ամենայն բարոյական  
զարդարանքներէն որոնք աշխարհքս ին-  
ձի դրախտի մը պէս կը ցուցընէին :  
Տասնըհինգ տարեկան հազիւ կայի երբ  
ծանր հիւանդութեամբ մը սիրական  
ծնողքս գերեզման իջան . իսկ ես մնա-  
ցի որք և անտէրունչ այս ցաւալից աշ-  
խարհքիս երեսը , նման այն ճանապար-  
հորդին որ առանց առաջնորդի անծա-  
նօթ երկիրներ կը թափառի , հեռու իւր  
մտերիմ բարեկամներէն , զրկուած իր  
սիրական ազգականներէն , ստէպ ստէպ  
կը դարձընէ իւր մտաց աչուրները այն  
հարիւրաւոր մղոններով հեռու եղած իր  
հայրենեացը քաղցր ափունքները , այն  
ցանկալի բլրակները որոնք իր ծննդեան  
ու մանկական հասակին գեղեցիկ դա-  
րունները տեսած էին . ես ալ ահա այս-  
պէս աշխարհքիս վտանգաւոր ճամբա-  
ներուն մէջէն կ'անցնէի կ'երթայի՝ ա-  
ռանց ամենեւին տեղ մը կանկ առնելու ,  
առանց չորս կողմն եղած ահաւոր վի-  
հերուն խորութիւնը դիտելու . բայց  
բարեբաղդաբար այս կեանքը երկայն  
չքշեց : Մյն միջոցին քաղքին մէջ ազ-  
նուական ու հարուստ վաճառական մը  
կը բնակէր , որ քրիստոնէական առաքի-  
նութեամբ զարդարուած՝ հայրենեաց

օգուտը ամէն պատիւներէ վեր կը սեպէր, աղքատներու խնամակալ էր, որքերու հայր ու ճշմարիտ հայրենասէր։

Մ. յս ազնուաբարոյ անձը ծնողացս մահունէն ետև վրաս գթալով՝ զիս իր որդւոյն պէս կը խնամէր, և ամենայն հոգ կը տանէր իմ ապագայ երջանկութեան համար. քիչ ատենուան մէջ պալատներու ու հարստութեանց տէր ըրաւ զիս. բացաւ իմ դիմացս այն լայն ասպարէզը՝ որուն մէջ որչափ ալ մարդ վազելու ըլլայ, չուզեր տեղ մը կենալ ու միշտ այն դժուարին ճամբուն ծայրը հասնելու կը փափաքի։

Մն օրէն սկսաւ հարստութեան ու փառաց փափաքը իմ սրբտիս մէջ արմատանալ, դժբաղդաբար իրելով առաքինութեանց ցանկալի բողբոջները։

Վառասուն տարի այսպէս աշխարհքիս ճոխութիւնը վայելէն ետև, մոռցայ բոլորովին իմ Մտուծոյ ու ընկերոջս ունեցած պարտքերս. չյիշեցի բնաւ եթէ յանկարծ աչքս գոցելու որ ըլլամ, ուր պիտի դանամ ինքզինքս, ինչ պատասխան պիտի տամ այն ամենայն ըրած անիրաւ զրկանքներուս համար. մէյմը ինձի դառնալով չըսի — Մ՛հ պիտի անիծեն զիս այն հոգիները զորոնք իմ ուրիշներուն լարած որոգայթներուս գործակից առի. մոռնան պիտի զիս այն զաւկրներս՝ որոնց համար աշխարհքիս մեծութիւնն ու փառաց տեսարանին վարագոյրը ես իմ ձեռօքս բացի. պիտի ջնջեն իմ յիշատակս աշխարհքէս և իմ անկենդան դիակս գերեզմաններու մէջ պիտի ոչնչանայ՝ իր անցելոյն փառաւոր յիշատակներէն և ոչ հետք մը ունենալով —։

Մ. յս խօսքերս լեռներուն վրայ զրուցելը շատ դիւրին է մեծութենէ ինկած մարդու մը համար. ո՛հ ինձի համար, որոնց ճշմարտութիւնը ափսոս որ շատ ուշ իմացայ։

Վստի երբոր այս բարեսիրտ վաճառականին ձեռօքը աղքատ խրճիթիս դուռը գոցելով կալուածներու տէր եղայ, մոռցայ ամենևին ինչ երախտագիտութեան պարտք պէտք էի ունենալ այն անձին, վերուցի բոլորովին Մտուծոյ երկիւղը ու մարդկային նկատմունքը,

և միտքս դրի որ ելլամ երթամ օտար երկիր մը, հետս տանելով բոլոր այն հարստութիւնները՝ որոնց դեռ բացարձակ տէրը չէի սեպուէր։

Ինեղձ մարդը երբոր այս դառն լուրը առաւ, տրամուլեմէնէն ինչ ընելիքը չէր գիտեր. յայտնի կը տեսնար որ իմ երթալովս ամէն բան տակնուվրայ պիտի ըլլայ՝ ու ինքն ալ իր ստակէն մէկ մեծ մաս մը պիտի կորսնցնէ. ուստի կ'աղաչէր, կը պաղատէր, զաւակացդ սիրուն համար ըլլայ կ'ըսէր, մ'ըներ այդ զրկանքը. յիշէ մէյմը այն օրը, այն ժամը որ զքեզ խեղճութե բնակարանէն հեռացուցի, զքեզ՝ որ անօգնական ու անպաշտպան թողած էին. չէ սիրելի, բարերարութեան մը յիշատակը մի մոռնար։

Վայց որն կ'ըսէր այս խօսքը. բարասիրտ գազանի մը, շահասիրի մը, որ իւր օգտին համար չէ թէ ծնողք, հապա մինչև մարդու արեանը մէջ թաւալելու պատրաստ էր։

Սակայն ո՛ւր տեսնուած է որ անիրաւութիւնը յաղթանակէ, ո՛ւր լուսուած է որ ապերախտի մը վերջը երջանիկ ըլլայ։

Շանապարհորդութե որոշմունքն ընելէս ետև քանի մը օրուան մէջ հարկաւոր պատրաստութիւններն ՚ի գործ դրինք, ու մայիսի 16<sup>ին</sup> առաւօտանց կանուխ նաւ մտանք Վերիկայի նոր ( )ուէան նաւահանգիստն երթալու. խեղճ վաճառականը իւր բարեսրտութեան վերջի նշանն ալ տալու համար՝ մեզի հետ մէկտեղ մինչև նաւահանգիստն եկաւ, անդադար աչքէն աղբիւրի պէս արտասուք ինջեցրնելով. կտրտեցաւ իմ սիրտս այս տխուր տեսարանին վրայ՝ ու ինքզինքս չկարենալով բռնել արտասուալից աչօք դարձայ յետին անգամ մը նայելու այն պատուական անձին՝ որ հառաչանօք այս խօսքերն ըսաւ. Վ թշուառ, լաց հիմա այն բարեկամութեան վրայ զորն որ անյապ արծաթա սիրութեան զոհեցիր, կտրէ հիմա քու սրտէդ հաւատարմութեան սրբազան կապերը, զորոնք ինչուան վերջը չիկրցար անարատ պահել։

Մ. յս խօսքերս նետի մը պէս վիրաւորեցին իմ սիրտս,

և յիրաւի բարեկամի մը տուած մէկ վերքը՝ թշնամւոյն դժնդակ հարուածներէն շատ աւելի սաստիկ են :

» Ա երջապէս մեր բաժնուելուն աղետալի ժամը զարկաւ , հասաւ այն վերջի ըօպէն որ ալ պիտի թողուի իմ ծնած ու մեծցած քաղաքս , այն ծովեզերքը , ուր իմ ծնողացս օսկերոտիքը կը հանգչէին . այն լեռները , այն դաշտերը որոնք իմ սիրական ընտանեացս հառաչանաց ձայներուն արձագանգ տուած էին , այն

հովիտները , որոնց մէջ շատ անգամ մայրենի սրտի մը բաբախմունքը լսած էի , այն պայծառ երկինքը , ուր քանի քանի անգամ մանկական հասակիս մէջ իմ աչուրներս դարձուցած էի գովաբանելու այն անհուն տարածութեանց տէրն ու ստեղծողը . այլ աւանդ , աներևութացած էին ինձմէ այն ժամերն , թողուվ իմ սրտիս մէջ մանկութեան օրերուս քանի մը անուշ յիշատակները :  
Կը շարունակուի :

## բ ա ն ա ս ի ր ա կ ա ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա Բ Ի Ս Ո Ղ Ո Մ

Ի քուն կան ջուրք . ուարժաթ շղարշ գիշերոյն  
Շ ուրջ տարածեալ կայ զմրկանամբ Յորդանուն .  
Ի իւրդեայ մանեակքն յորձից մէտ մէտ բաբախին  
հանգոյն անդորր ուանդուլ զարկաց նընջողին :  
Օ հեղեղատուն հոժեալ շամբից եղեգանց ,  
Եւ հեղադէմ ծայրք սաղարթուց ուռնեայ  
Ի ծիրս ալեաց՝ յանոյշ հողմոյն կան մուաց :  
Ղ ապաղ ճրղիկք՝ զորոց ծաղկունս՝ ալիքն այն  
Դայեկաբար սընուցանեն ի ծոց լայն ,  
հանդարտօրէն տեղի տըւեալ մերթ պարզին ,  
Ս երթ վայելուչ ձեւով ծրարեալք եւ հանգչին :  
Ս հ , քանի ազդողագոյնրս բնութիւն  
Ղ առէ՝ պայծառ դիմաւ վըշտանց իսկ մարդոյն  
Եթէ հաստեալ է նա առ կեանս լաւագոյն :

Ի նձն արքայի Դաւթի ցաւօք հարեալ է .  
Եւ խոյս տըւեալ յԱրուսազէմ քաղաքէ՝  
Ի զկայ առնու արդ ի յափունս Յորդանին ,  
Վ այր մի դուլ տալ պարտասելոյ ամբօխին :  
Ի աւուօտուն մեղմ հողմիկ անդ սաւառնի .  
Ե՛ առ շունչըն զով մերկանայ զգէմս հոլանի .  
Ի անդի սքօղեալ ի սրգակիր վարագոյր  
Եւ չիշխէր ցարդ ակն արկանել ի զօրս իւր .  
Որոց խըմբեալ զնովաւ ի մարդ գալարին  
Կարեկցաբար այր ընդ ընկեր բարբառին .  
Եւ մինչ իաղաց արեւ յերկինս ամբօրձիկ՝